

ես, Տէր Առաքեալ, անձամբ տառապեալ,
Վասն իմ հայցեցէք, ընթերցողք, ի Տեառնէ
զթողութիւն :

Զեղբարալն իմ զբարսիդ, քահանայն անմեղ,
Եւ զայրն իմ Դարիթ իշխցէք յաղօթս ձեր
զօրեղ :

Ես որ զմոգ յիշէ ի յուղիդ սրաչ
Մաղկալից պըսակն ընկալցի նա ի Քրիստոսէ :

Թիւ Հայոց մմծի ութ հսրիւր տարի
Եւ յիսուն ւ երեք էր մանալ, որ զայր բանս
գրեցի : (1)

(Ս. Ղազարու Ձեռագիր թ. 1339
եւ 1330, Տաղարանի):



ՃԱՓՈՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒՅԹԻՒՆԸ

Շուռու-ճափոնական պատերազմին մէջ Ճա-
փոնը ինքինիքը յայտնւց իր առաջնակարդ
զինուորական ազդ մը, հաւասար Անգլիոյ եւ
Գերմանիոյ, Ասոնք սակայն որ այդ պատերազ-
մին սպասեցին՝ Ճափոնիները քաղաքակիրթ
մնա ազդ ող նկատելու համար, քաղաքակրր-
թութեան չափը զինուորական զօրութենէն
դատողներն են. պատերազմէն առաջ, Ճափոն-
ցիք արգէն յայտնած էին իրենց քաղաքակրթա-
կան ամենաբարձր կարողութիւնները՝ իրենց
հրաշալի դիզարտուեսով ո՞ւ ժ. քարու վեր-
ջին քառորդին՝ խորապէս ներգրգծեց երովա-
կան արտօնամին վրայ, իրենց կարամարական
ընթիրին դէսք պատականութիւն բրագ բնա-
չըրջմամք, իրենց ցոյց տուած զարմանաւոր
դիրութեամբը իրացնելու երովական յաղո-
քակրթութենէն ինչ որ իրենց բնիկ քաղաքա-
կըրթութեանը կը պակւէր Խուսիոյ հետ բաղ-
դատուելով, միմիայն զրականութեան մէջ է

(1) Այս կորոր պէտք է գրութ ըլլայ երգուելու հա-
մար. ձեռագիրը կը պարունակէ նետեալ նշանակութեները.
10րդ տունէն առաջ՝ «Խաքը Հրկաման ին ցոյնն ասու».
10րդ տունէն առաջ՝ «Անսու միանին հօրն երկնաւոր յին
այսն է. Զիր տունէն առաջ՝ Խորակալին ձայնն ասու»:

որ Ճափոն վար կը մնայ անկից, Ճափոնցիք ու-
նին քննուց բանառուեզնութիւն մը, բայց կեռ
չունին Տասիլ այլի վարներ, Թուրքինենքներ, Թուր-
քոյներ, Կորփիներ. այսուենեաւ այդ ալ պիտի
ունենան անշուշտ Վերնին պատերազմը սպա-
ցուցուց միայն թէ ի՞նչքան հոյակասորն յաւ-
զոյներ էին՝ շատ քիչ ասենուան մէջ Եւ բոպայիք
զինուորական արուեստը, սպասարինական յա-
սայիշիմութիւնները իւրացնել, Այդ պատե-
րազմը սկսած է ունենաւ եւ ունե-
նայ արեգերական քաղաքակրթութեան համար
ամենակարհուր հսկեւանքներ, որոնցիէ իւրեն
իսկ ինու միա պիտի օդոտուի՝ զիրանորդուելով,
եւ գառնալով իր պատմուկան ճշմարիտ ուղե-
զին՝ այն է դէսք ի Սրեւելք յառաջխաղցու-
թեան՝ իրը արեւմենան քաղաքակրթութեան
պաշտպան ընդդէմ մահմետական սպիտութեան
ու գայրենութեան: — Շահնկան կը նկատենք
Ամահիքի մէջ հրատարակեւ թարգմանութիւնը
շարք մը ուսու մնասիրութեանց ճափոնի քաղա-
քակրթութեան, բարգիրուն, արուեստներուն
ու գրականութեան վրայ :



ՃԱՓՈՆԸ



աղող Արեւու պետու-
թիւնը կամ Նիփիոնը
(մեր Ճափոն բարը
Նիփիոն չինական ար-
տասանութեան աղու-
ւագումն է) կը տա-
րածուի կրամիսն մին-
չեւ Քամչաթքա, հա-
րաւէն միջնեւ. Հոնկ-Քոնկ. արեւելքն Խաղա-
զական Ովկիանոսը կը թանայ զայն, արեւ-
մուռքէն. Ովկիանոսի ծովը, Ճափոնի ծովը եւ

Զինաց ծովը : Իր ամբողջական տարածութիւնը 417,412 քառակուսի քիլոմետր է : Այս պետութիւնը արշիպելագու մըն է՝ կազմուած հազարաւոր կղզիներէ . որոնց կնճակ հարիւր քանի եւ չորսը մասկուած են , այդ կղզիներուն մնածագոյններն են նզո , Հոնոր , Թիուիսու , Շիբարու եւ Թորունու . զերինը ձափոնին կը պատկանի 185ի Շիմոնացկերի գանձագրէն ի վեր , եւ նզոք գայթաւորում շատ զմինացի կը յառաջանաւ . բայց ձափոնին կը բաղկանաւ ուրեմն Հռոմէն (226,150 ք. ք.) , Կիուշուէն (40,995 ք. ք.) եւ Շիբուուն (18,210 ք. ք.) :

Ծիմոնազկերի նեղուցը , Հնատօֆի և Թիուշիուքի միջև , զետէ մը աւելի լայն չէ , ամենէն նեզ անցըը Պունկօ-Նատային , որ կը զատէ Քիւշիուն Շիբուուն , աշխարհապրականն երկք մզնի լափ իսկ լայն չէ Շիբուուի եւ Հնատօֆի միջն . կը գանուք Ավամի կղզին . Նարութօն , Ավամիի եւ Շիբուուի միջն , Խղումին՝ Ավամիի եւ Հնատօֆի միջն , աւելի նեզ են քան Գունկու-Նատան : Մովը որ կը տարածուի երկք կղզիներուն մէջտեղը եւ այդ չորս ներուցներով Ովկիանոսին հետ կը հաղորդակցի , Ներքին Ծով (Տափոներէն Սերօ.Ուշի) անունն ստացած է . Իր քիչ խորութիւնը եւ բազմութիւ կղզիները , ցայց կուտան թէ նոր ժամանակներու մէջ կազմուած է : Քիւշիուքի եւ Քորչայի միջն կը գտնուին Ջուշում եւ Բիբիյմա , որոնք միշտ ձափոնին պատկանած են . Չու բանուած է ցամաքն՝ Պուկմթի նեղուցով , եւ արշիկեն զագուսին՝ Կուռզինսթի նեղուցով :

Արփանագագու կղզիները կը յենան կրանիւաէ հիմունքի մը վրայ եւ ուրեմնէն՝ կ'սկիրն ծովային ամենամեծ խորութիւններու որ մասնօթ են ցարդ Հնատօֆի եւ Թիուշիուքի ուղագիմքը կ'ուրուանշուք լեռնաշղթայով մը որուն ուղղութիւնը հիւստարիւելցն հարաւագրեւուաց է : Բարձրագոյն կատարները հրաբուխներ են . շատերը կը բաժարանան կրկէներու մէջտեղը , եւ իրնոց մոխիրը ու լավաի կոնկրուն ներդաշնակ գծերը կը հակապակներն զարդարանշ ձևերուն հետ ապառաժաւ սարերուն որ չոճիր անտառներուն վերեւ , կը ցցուին Ամուզղ արշիպելագուսին մէջ , ասանեւութ հրաբուի կայ գործօն վիճակի միջ . միայն երկուք կը պատկանին Հնատօֆի մարած

հրաբուխներու . Թիւք ահագին է : Հողին հրաբուխներն ընտանիքների նեխակցոյ կը դարձնէ յանախաղէպ ժամկերու . ամառը , ցնցումները դրեթէ ամնարեայ են . եւ ցարչ մէկ դարու մէջ երկք չսրատէտք պատահած է : Տար ակունքները եւ հանգերը առաւա են . ձախոնը հարուստ է մասնաւորապէս պղինձով , երկաթով եւ ածուխով : Կերպուսահան շվեյշին ճիւղաւորութիւնները երկրին շատ մը մասերուն մէջ կը տարածուին միջն ժավը , ուր ափունքը մահկածեւ կը փորու խորունք և փորուտ ոներ կապնուլով : բոլոր միւս մասերուն մէջ , ափերը ցած են ու ճափանաւուած : Հնատօֆի մէջ երկու մած գաշտ կայ միջն արայն . արեւելեան կողմէ , Քվանթօն , կեղրունը՝ նամաթօն եւ իզզը . այդ գաշտերուն մէջ է որ կը կանչնին ամենէն կարենոր քաղաքները . Քվանթօն մէջ՝ Թորիո , Եռքուամայի հորածուոր նաւահանգստով , Եամութօն մէջ՝ Գիոթօ , լիսային մասին սեմին վրայ . Օզուքայի մած արուեստայիտական քաղաքը և Կուպիդ նաւահանգիստը : Արդէն , հողը այնքան անհարթ է , անտառները այնքան ընդարձակ , որ երկրին հազիւասաւը հինգն հարբութրորդը կրնայ մէկուիլ : Գետերը բազմաթիւ են . ոչ մէկ կը ընդարձակածաւալ աւազան մը ունի . անոնց փոսր , յաճախ ցամքած , մըրիկն յորդացած ջուրերը չի կրնար պարունակիլ . ողողումն ըը յաճախադէպ են , զաշտերը , մանաւանդ Գվանթօն , ակօսուած են գետակներով եւ ջրանցքներով . կան շատ էներ , որոնց մեծագոյնն է Պիլան :

Ճափոնի կիման այն է որ կը տեսնուի ափական յամաքսին վրայ . ձմեռը ցորս եւ չոր , տաք ու անձրեւու երբ կը իշէ ամառնային հովը . ասաց ամբողջ հարաւային ծովափոք , առեւելեան ծովափոք եւ արեւմտեան ծովափոք միջնեւ Զուշիմա , կ'ոսուցին տաք հօսանքով մը , նման Կուլգ-Ալրիմին , որուն բարիսանութեանը կը հանիք գրիմէ , անոր ջուրերուն կապոյտ գոյնին համար , որ Ովկիանոսին կանանչ գոյնին հետ կը հակապակների , ձափանցիք զայն կ'անուան Վուրօշիվլով կամ Սեւ . Գեւա Այն բոլոր երկրամասիր որոնց կը զգչի Քուրոցիվօն՝ իսկնաւ ու բարեխան կիմայ մը ունին , նուազ մենց ասկայն ու մանաւանդ նուազ տեւական քան լայնութեան նոյն աստիճանի տակ զանուուով եւ բոպական կամ ափրիկեան կղզիներունը :

Հողին հրաբխային բնութիւնը , կիմաներու ալլազանութիւնը , Քուրօչիլոյին ազգեց-աթիւնը ձափոնի տուած են աշխարհին նոյագոյն ծաղկաբրութիւններին մին , քանի որ բարեխառն երկիրիւրու , նոյն իսկ դրւբան երկիրներու ծառերուն հետ ևս կը գտնուածն նաև պամպուներ , շաբարելէդ եւ արտաւենի , մշտարին է որ ատոնք զրսէն բերուած տնկուած են , եւ շաբարելէդր , գարնան մնաւած , ձմռուենէ առաջ պէտք է քաղուի , Գիլսաւու երկրագործական արտադրութիւններն են րբին , գարի , բակլայ , սստ , կանեփ , ծխախոտ , թէյ , լեղակ . այն բոլոր նահանգներուն մէջ որոնց կիման բարիխառն է , կը մշակն թթենի , որ չերամմերը կը մնուանի :

Ճափոնի կենդանիներն ալ շատ այլազան են : Արշաբեղաղոսին մասնախառուկ եղող կապիկը , սարու , կը տեմուուի նոն մինչեւ լայնութեան 41րդ աստիճանի տակ : Այստեղ կը գտնուին արժի , կատաւի , շանի շատ մը տեսակներ , աղուէս , կապիս , իշղոր , շաս մը թաշուններ , մանաւանդ ջրային թաշուններ : Ընտանի կենդանիները յարաբերաբար սակաւաթիւ են . 1901ին , 1,500,000 , ձի կար , 1,300,000 եզ ու կող , 2,500,000 ոչխար , 54,000 այժ եւ 202,000 իուզ :

Կարծես աշխարհէս մնկուացած այդ արշաբեղաղոսին՝ մէջ կազմուած է ժողովուրդ մը որ շատ տարրեր է յամաքի ժողովուրդներէն , Երկը տարրեր զայն կազմաւարած են : Այստաները , որոնց անխառն միպարով վիրշին խումբերը եզօֆ եւ Սախալինի մէջ դեռ կը մնան՝ բարբարոսութեան մօտիկ վիճակի մը մէջ . Մալայնեաներ , որ ծովու ճամորդ եկած են Վիուշիու ին Եիքորու , ու յետոյ՝ մնե կղզին . Ռւբայեաններ , անշչչչաշ քիչ տարրեր Քորէացենքրէն եւ որոնք իշան նախաթ (Խոյլու) , Հնատօփ հարաբերաւմտան ծայրը : Ժամանակի ընթացքին մէջ , այդ տարրերը ճռւեւեցան եւ բաւական համաստ ցեղ մը կազմոցին . այդ ցեղին բնորոշիչ գծերն են՝ կարճ հասակ (1²

50⁰ միջն հաշւով՝ այլիրու համար) , պրունգ-ները փէջ մը կոր , առողջ եւ ուժիղ մարմին , կարճ զլոփի , Ասկայն , կարեի է զանազաններ երկու անպար . առաջնոյն պատկանող այլիրը թուխ մորթ ունին , կարճ ու հաստ անդամներ , խոշոր ուկորներ , կարճ դէմք , ցած ճակատ , աշշերը գրեթէ ուղղագիծ , ասփակ քիթ , լայն բերան , կղակին ոսկորները շիշտուած , երկրորդ տիպարին պատկանողները բաց գնդին գոյն պէտք է քաղուի :



ԲՆԱՆԻԱՐ (Հոգալզար)

(Քիշէ Revue Universelle)

ունին , երկայն դէմք , աւելի մեծ աչքեր բայց չեղ , թիթեւորէն արծուունցն քիթ . այս տիպարներ՝ ազնուականներու տիպարը նկատուած չափանացումն է որ կը գտնենք նկարիչներու եւ փորագրիչներու գործին մէջ : Պատութիւնը ունի 50,000,000 բնակիչ , որոնց 3,000,000ը մորուողայիշ մէջ են :

Ճափոնական լեզուն կցողական է . քորէե-

բէնի պէս , ան ալ կը մի բակլիք , մանաւանդ յօրինուածքի տեսակէովով , ուրագո-ալթայեան լեզուներուն , թթերենի , հոնգարերէնի , փին-լանաերէնի . բայց Մողովրդական լեզուն կը ասրբէիք դրական լեզուէն , որոն երկու երարդոք չինական բառերէն կը բաղկանայ . շինական միտավանկներով կը ներկայացուին , իսկ ճափոներէն բազմավանկները գրելու համար , վանկական երկու այբուբեն կը դորժածեն :

Ճափոնցիք կը կարծեն թէ Քրիստոսէ առաջ 660/ին է որ իրենց առաջին միքատօն կամ թենանոն , ձիմու , զան բարձրացած է . Կարելի է լինուանիլ թէ այն ատեն արշաւանքներու շրջանը վերջացած էր . մօտ հազար տարի պէտք եղաւ որպէս զի Ալիսոնները , Ուրացաններն ու Մալյանները միանան միքատօնին իշխանութեան տակ . Ճափոնացիք այն ատեն յարաբերութեան մտան Վորէյալ հնատ , որմէ Ծնողունեցան պուտասայական թիւնը եւ շինուական քաղաքակիթութիւնը : Իրենց պատմութիւնը համառոտակակի ամփոփելու համար , Կարելի է անոր մնձ գծերը բազգատել Քրանսական պատմութեան մնձ գծերուն հետ : Խնդչէս Մերովիննեանք եւ Ֆարլումնեանք ուղղիցն Հոտովմայեցոց կեզզուացեալ միավետութիւնն ընդունելու հարկադրել Պալլոյ մէջ հաստատուած այիւալը ժողովուրդիւնը , միքատօններն ալ ուղեցին արշիկիթազգումն եկած արիոսօն ցիղը և նուածուած Ակնոտները հարկադրել շինական կնքուստացեալ միավետութեան թիւմն ընդունեու : Բայց Ֆրանսայիք ու Ճափոնին մէջ , ընկերութիւնը , գետ շատ բարբարոս , չէր կրնար ճկիլ այդ կերպարանափոխութեան . Եւ այն անիշխանութեան շրջանին մէջ որ յոնդրեց կելլորնական իշխանութեան անկուումն , հազարաւոր աւատական իշխանապետութիւններ կազմուեցան : Երկու երկիրներուն մէջ ալ , աւատական արքայատօնն մը զարերով ջանաց կեղրնացեալ միավետութիւնը վերահաստատել՝ զորածելով այն միջնունը զոր ինքն իսկ աւատականութիւնը կ'ընծայէր , ամեւնական տաշնակցութիւններ , հաստակութեան պայմանագրեր , ճառածում փոքր , յեայ մնծ աւատառուներու . ինչզիս Ֆրանսա ունեցան բարեթեանները , Ճափոն

նեցաւ Մինամօթօները , բայց մինչզիս առաջին ները իրաւագործք րրին քարողլուսին հարսանութիւնը , Մինամօթօները միշտ յարգեցին միրատօնին վեհապետական իրաւունքը , այդ իրաւունքը զւտ անուանկան գարձնելով հանուգիրն եօթը եօթը գոր երկիրը կառավարեցին՝ շնորհ կամ զինուորական աթոռակալ (régent) անունով :

(Ճառուանակելի)

ԱԱ ՄԱԶՐԵՒԻՑ

Ք Բ Ռ Ո Ւ Ի Կ

Հանգունակութիւն ի նպատակ Կովկասի արկածակներուն . — Փարիզի հայ եկեղեցու ոյն Հոգարածութիւնը հանգանակութիւնն մը բացած է ի նպաստ թաթարական գաղանութիւններն արկածուած Կովկասի մնիք եղացարեցին արքունիք է որ Փարիզի բոլոր Հայերը մասնակցին այլ հանգանակութեան :

Երշալայ . — Պ. Գէորգ Մելիք-Կարագեօղեան , որ ծանօթ է Անահիթի ընմերցողներուն այն քանի մը ծանրախուն եւ կրակուս յօդուածներով զոր հրատարակեց այս էջնորուն մէջ , սկսած է Թիֆլոսի մէջ հրատարակել ամսնօրեայ մնձ թերթ մը , Արշարյու անունուն թիւնը զոր ստացանք , ցոյց կուտան որ Արշարյուը պիտի բլույ չատ այլազան ու ճոն պարունակութեամբ , զիտակից խնամքով խմբագրուած օրինակ մը :

Մեծ հաճոյքով իմացանք նաեւ որ նոր Դարը վերսկած է հրատարակուիլ :

Օսամիկ . — Յայուարարութիւնն մը զոր կը ստանանք Թիֆլոսէն , կ'իմանանք թէ Սուբէն Զարդարեանի խմբագրութեամբ քիչ օրէն պիտի սկսի հրատարակուիլ այդ քաղուքին մէջ շաբաթը երկու անգամ լոյս տեմնուց լրագիր մը զրական եւ քաղաքական , միազիկ անունով . Զարդարեան մեր նոր զրականութեան ամնէն ինքնափոք , ամենէն հայագրում զրագէտներէն մին է : Կուգայ Զարչարանքի երկիրն , ուր աշքովը ահասած է արհաւրժմերը , եւ ուր ինքն իսկ ահաւրապէս տառապեցու թուրք զնտաններուն մէջ . իր թերթը շատ անսակէտներով շահեկան պիտի կրնայ ըլլալ :